

Հնկուտին 28ինձի կրեւի շիրքէթին մէճ-
լիսի ումոււմիսի ագտ օլուեւուպ, մէյտա-
նա գոնուլան Հիսապտան անլաշըւարըը-
նա կէօրէ, սէմաեէսինին միւնգաւսմ
օլտուղու 60 պին Հիսսէլէրին պէհէրինէ
եււգտէ պէշ Հիսապըլա Փայլգ վէրիւ-
տիքաւէ սոնրա, թէմէթթիւ օլաւադ,
պէհէր Հիսսէլէ 190 ֆրանգ իւսակէթ
իթմէշ տիր :

Պիր սէնչիլիբ հասարակած շէջ միւեան ֆը-
րանգա պաիւղ օլմաղա, պու մէպլադ-
տան թագրիպա 13 միւեան ֆիրանգ հիւ-
նէտարապան իթաթ, վէ ալթը սէնչուտն
սէրիթ թէչըթիթն զարապ միթիթն իհ-
թիթաթ սէրմուհէսի իչիթ պիրի միւեան
ֆիրանգ իֆրազ օլունուպ, 9 միւեան ֆիր.
իլէ Մանաթօ բրէնսիսին հազգը իթթի-
եազը, պէլտէնին քեաֆֆէի մէսարի-
թաթը, մէմտարիյն վէ խաւէ մէսնին
մաաւաթը, կազդէն, համամ, իլէաթրօ
վէ սաչիթ շէպիթէնին համարիֆաթը սա-
չիթիսի թէչպիթէ օլունմուշ տուր:

Շուրսում տախի պիւնիմէլի տիր քի, գումարպաղալը սօեան վէ պիր գաշը-նըն թէլէ ֆի նէ ֆաիւնէ սպպպ օլան շիր քէթի մէգբուրէ, պիւթ թին պիւթ թինէ հիսանասաթը ինասնիքիթ թիթիքիստէտնէ ասհրոմ աշնիլ տիր... Շէյյէ քի, վարընը եօզընոս զայպ իտիպ պիր բա-րահա միււթաճ օլան վագթիյէ զէն-կին օլանկարա, կազինօտա գապորճա, - առտէմինէ կէօրէ, - կիւնտէ 5, 10, 20, 30 վէ 40 ֆրանգա գատար խարճըք վէրիր, վէ մէվէթէթէրինէ ալտէթ ի-տէպիւնէլէրի իշին նսվլ վէ խարճահ իխի խտր:

Շիրքէթին հիսսէլէրի 500 ֆրանգ
պէտէլ իլէ իխրաճ օլունմուշ իքէն, է-
եհվմ 2 պին ֆրանգ պէտէլ իլէ ալը-
նըպ սաթըլմագտա տըր:

Պու սէսնին հասըլաթըն էվկէնթի սէ-
նէլրէ նիպէթլէ Փայրէ իսէ տէ, կէչնէ
սէնէ զարփընտա գումարպաղարտաննէ
եալընըզ պէշ քիշի թէչնէֆի նէֆա իթ.
Սիւլէրէ տուր Պիրի հնէնըզ ՉՅ եաշընտա
Սիւլէրիզէլըն պիր մատմուաղէ օլուպ, 250
պին տուար դայպ իլլէմիշ տիր :

Շիրազէ թիւս յիւտտէ թիւս իմթիեալը 1913
սէնէսիստէ խիթամ պուրաճազ տըր
0 զէմանա դատար ինթիեաթ սէրմանէ-
սի 30 յիլեօն ֆրանգա, եանի վազ օ-
լունան սէրմանէնիս մուտտիլինէ պալիդ
օլաճազ տըր :

ᐅᑦᑲᑦᑲᑦᑲᑦᑲᑦ

Բարիս 16 նոյ. - Առիւն նազըըը՝ մէն-
լիսի վիւքըլտատ Բանամա գանաըը Ի-
շինտէ դիմէտիւնէլ օլան քէսանըն ատ-
լիէնէն թաադիւլի յիւն քէնտի մէստուլի-
նէթի թէանքընտա օլադըր միւտուլի
ուսմուսիլիէնէ Լըր վէրմիշ օլտուղունու
սէօլլւմիշ տիր, Թաադիւլ օլունանադ
քէսան միւնանընտա Մ. տը Լէսէքս Իլէ
օլլու Մ. Շարլ վէ Բանամա շիրքէթի
մէնլիսի Իտարէսինին ազաընտան էք-
սէրի վէ միւհլտու Մ. Էլֆէլ տալիլ
տիր,

Մ. առ Լէւէսքս՝ Լէժիօն տ'Օնէթօր նիշա-
նընըն իբիւնճի լիւթ պէտիւնի հասիւ ռուպ,
կէշնէ ճուսաս իրթէսի իճթիւնիւտէ
Մէնէլիսի մէպուսանըն դասպուէ իթմիշ
օլտուդու գաննիւնըն մալիէնէ շուսուէ
օլամսանճապընընս, միւսմիւսիւն մու-
հաքէ մէսի մահճէ մէի իսթիւնաֆտա կէօ-
րիւլէնէնք տիւր:

Պաշ վէթիւ Մ. Լուսէ , մէջքիւ ր զա-
նալ շիրքէ թինին իշի իշին թաադիպա-
թը առիւիէէ թէշէպպիւս օլունմաուրնա

մուկաֆազաթ իթմէմէքաւ օլտուղուն-
տան, վիւքէլաճա պիր թէպէտտիւլիւն
զարուրի օլտուղու Մէճլիսի մէպուտան
տէվաշիրինտէ չուէու պուրնուշ տուր :

Այժմեա 17-ը Ալմանիկա տէ գլխի թա-
րաֆընտան տախի պիր միւզիթթի
գլհոտի բիւիպ, Եռնան ու մուրը մալի-
հէ սինի թէ ադիգ հոտի ճէկի բիւսեթի
տէ վարի բէսմի կէ թէ քգիպ իյի եոր :

ԲՈՒՄԱ 17... Պաշ վեբլիկ էսպագ Մ.
Գրիսբր' պիր մեգալե իրաու իլե, հալեա
պաշ վեբեալեթուէ պուլուանն Մ. Ճիօ-
լիթթիկնին մեալեբինի քեմալը շիտտեթ-
լե մուախեգե վե թագպին իյեմիլ տիր:

Նււնորդ 17-ը՝ Կէօթիլիքէրտէ ճարի
օլան Նիմանէ ուսուրիսին լազլը իլէ
Կէօթիլը բուսուսուսներն թէնգիլ օլու-
նանաղը մուհագագա աւտ խտրիւնոր,
Պէլլիլն 17-ը՝ Բուսիա խմէրաթօրու-
նէն ալիբառիլի կրանտիլք Վլաւտիմիր
Բարիտանէ հարէնէթլէ եարլն պուրանե
Կէնէնէք, վէ Ամանիա խմէրաթօրու իլէ
պլրիլքտէ սայտ ու շիքեարա չըգաճագ
աըր :

Վերիննա 17.- Եկեի պաշ վեբել բա.
զար իրթէսի կիւնիւ Մէհրիսի մէպու-
սանտա, հէյեթի ճէտիտէի վիւքէլանըն
մէսլէքիի պէրթափսիւ արդ իտէճէք
տիր :

Վիճենա 17 նոյ. Բուժանկա գրաւը
իւէ վէրի ահաւ գարթ առ վիգիթ լէ-
րնի տիւէր ճնէպիւեհ սէֆրլէ
րիլէ Բաբա հազր. էլիսիսին իգա-
մէթ կեհաշարընա պրազ մըլալ տըր,
Գրալ՝ Ավստրիա խարիճիւէ նաղըրը
գ սնթ Գաւնօքիւի զիւեարէթ իտիպ,
պիր ոսաթ իւշ չարեհք նաղըրը
միւշարիւլէյճնի տանընտա գալմիշ
տըր, Ալէքսան Բուժանկա գրաւը իւէ
վէրի ահաւ իմբէրաթօր իւէ լմաւ
իթտիքաէն սօնրա լեհաթրօեա կիթ-
միլէր տիր.

Բուժանիա գրաւը, վիւքէյատան
Մ. Պարոն Ֆէէէրվարի իլէ ուզուն
պիր միւլագաթ տա պուլունձու զէ
արչիտիւդ Շարլ Լուի իլէ չալ իշ-
տիքաէն սոնրա խանէտանը իմէ-
րաթօրի աղալալը յա վէտալալմիշ
զէ պու կ/ւն սիվիլ գրեաֆէթտէ
Վիէննա չէՏրիւնի կէզմիշ տիր:

Օտեաւ 17. Բռնօրա վելլիւհաճալ
պուրաեա մուվասըլէթ իտիպ, պու-
րատան տա Պաթումա հարէքէթ
իթմիշ տիր:

Քոց տաճ 17. Կրանտիւգ Վլատ.
Միւր՝ Բարիստէն պուրանա մուվա.
սըլէթ իտիպ, Ալմանիա իմբէրաթօ.
ըռ թարաթընտան գապուռ օլուն.
մուշ տուր :

ՍԱՐԲԱՖԻՅԷ

Աղաքաբան Անտոն է ֆինտինին պիր
հէյէէթի մայրեէ նամընա, հիւքիւմէթի
Անհիւէ իւէ պիր իսթիբրազ ագաթ թէգ-
լիֆինտէ պուլունտուղունա տայիր Մօ-
նիթէօրիւն վէրտիկի հաւաթիսին պիէ հ-
սաս օլուղունու իհէվանթ Հէրալտ եւ-
զըեօր:

Րէժիսիւն հօկտ. այլ հասցւածք 179
պին օսմ. իրաւաւն ապրիլ օրուպ, 45-
էն սէնէնին օ այլ հասցւածք իսէ 173
պին իրաւաւն իպարիթ իսին. Ծու ֆազ-
օս օլաւն Ե պին իրաւ, իէէնն այլաւ ֆազ-
լաթ վարիտաթընն ցամսն ոյնտուգաւ
1892 սէնէսի հասցւածքնճա 1891 սէ-

Նէսիսնէ նիսպէթլէ 436,500 լիրալըդ պիր
Ֆուզլա հուսուլէ կէլաիկի ժաշահէտէ
օլուսմազ տա տըր :

Տիւեռեւերը ու մուսիկէ, Ալ ճիւղի րէ յիսի Մ. Գալեարըն թանգլիւ ի թի տիկի րա-
բորթ օնուէն մուգաուտէ մէսի օլարադ,
Թալմադ նէշը ի թի տիւրաիկի ոլի ր մէգալե-
տէ, մէմալիքի էննէպիլէի տէ քեաՄփէ յի
մուտամէլաթը թիւ ճճարիւեէ վէ սարիւտէ
բուլ րէսի սիւղ օլուէտուղու հալուէ,
մէմալիքի Շահանէտէ էննէպիլէի րիս ոլու
րէսմուէն մուտաՄ աուտ իտիլէմէլէի րի մու-
լաՄիզը մուտամաթ օլարադը, վէ տի-
կէ ր մէմալիքուէ դազէթաճըլը րուլ րէս
մինտէն մուտաՄ իքէն, Թիւրքիատա սի-
լաքիս դազէթաճըլարըն իշպու րէսմէ
միւքէլլէի օլմալարընըն հիշ ոլի ր մա-
նէսը օլմաուղը, վէ էննէպիլէի րիս իշ-
պու րէսի ի թի տիլ մէմէլէի րի ելազիւե-
տէն, տէվէթէ սէնէվի Ալպիս լիւրա գա-
րար վէրաթլէի րի, վէ պու Ֆէտաքեար
լըլա մուտգալու, տէվէթէ ի Ալիէնէնի հիշ-
պի ր իսթիՄալտէ ի թի մէտիկի միւտէլլէ
օլտուղու, վէ տիկի ր թարաՄտաւ թուգ
վէ ի թի թիւն գաշագճըլընտան տաթի
տէվէթէ խալլի գարար հուսուլէ կէ-
լիպ, անճուգ ստէշի Շահանէտէ գա-
վանիյն վէ եիգամաթըն ի ճրասը նէթի-
ճէսի օլարադ, գաշագճըլընտան տաթի
րէյտէրբէյ օնիւ ալընմագտա իտուկի
վէ խուսուսիլէ ճանիլը Պապը Ալիտէ
ու մուտ վիլաեաթը Շահանէնէ, գա-
վա-
նիյն վէ եիգամաթը մէվճուտէ աճեքամ
միւնէՄի, սիւնի թէմամի ի ճրասը զըմիւր
տա, տէՄփէլէ էվամի ր ի թի պուլըրու-
տուղու, մալէ մէմուէնիյնէ միււհանէտ
իտիւրաիկի սէեան ու թաՄսիւս գըլընմա-
տըր :

Քէզա Ս . Գայեար, պուռ տան 12 սե-
նէ մուգատտէմ, էննէպիլէր, սէրմաեէ
լէրնի մէմալիթի Շահանէտէ իսթիմալիթի
մէջ իսթ մէտիքլէրի Հալտէ, պու կուռ-
քի կիւնՅումանըն էսամընը մուպաաեաեա
րապէթ կէօսթէրտիքլէրնի, վէ Հէ
նէվ էլլորբա սէրմաեէտարանըն, մէմալի-
քի Շահանէտէ թէլէլպպիւստթըն սէնտի-
վէ էգոնօմլգէլեա իշթիրաքէ մլւսա-
րաաթ իլլէտիքլէրնի պլր իստէն սի-
թայիշքեարանէ իլէ վասֆ ու պէեա
լլլէմիշ տիր:

Մ. ԳԱՄՊՕՆՈՒՆ ՐՕՄԱՆԸ ԶԻԵԱՐԻԹԻ

Տէրխասատէթ Բժիշկ Բ. Գամպոս
ճէնապէրինին Վաթիգանտա վուգուրն
Եղարդըմըր րէսի գապուրինտէ, Եարգ
տա Գաթօրիք քիլսէսինին հիմանէս
մէսէլէսի Եղարդնտա Բարա հարլէթլ
րի իլէ ուղրն Վւտտէթ կէօրլւմլ
օլտուգլարըր իվիւնտէթ օլուտուղու Մօ
նիթլօրտէ օգուճուճ տուր :

ԱՆԱՏՕԼՈՒ ՏԷՄԻՐ ԵՕԼՈՒ

Անատոլու շրմենսըֆէր իսմիթը
նրն Սուրը քէօթուն Բօլաթլընա գ ա
տար օլան գըմալ իիիմամ պուշ
տու գունտան, կէլէնէք շարչնպի
կիւնիւ Տէրխաստէթ տէն հարէքէլ
իտէնէք պիր Փէնն գօմիսիօնու
մէգըլը շիւպէնին գապուլ մու
վագգալթ րէսմին իմրա իտէնէլ
տիր, իշպուշ շիւպէ 80 քիլօմէթր
տար, ինտառ օլուպ, Նիհանէթի իլ
լնգարէ շէհրի արաստան 90
լօմէթրօլու գ պիր ճիւզի մէսաֆ
գալմը տիր քի, պունուն ինյասթ

տախի պիւ աեա գատար խիթամ
պու լաճադ սրր :

Կէլէճէք չարչնէպիճ Կիւնիւ իյք
տէֆա ոլարազ Բոլատլրտան Էնգա-
րէհէ պիր պալաւթ Թրէնի իլէ պիր
լօզ օմրթ իֆ վառըլ ոլաճազ տրր:

S U. h i L h 3 t

Տիւն, Համիտիէ ճամփոնէն իճ-
րա պոլլորւան սէլամիդդ ալալը,
սէյր իժմէ Իւզըն, Իւան սէֆիրի
Էսասուլահ Խան հազր. մապէյնի
Հիւժանուն իժիժ Իսալինաէքի քէօյք-
ան վէ Պուկկար Էկզարպը Եօսէֆ
Էֆ. հազր. իլէ Պրանսա մէճլահ մէ-
պոսանբ ազասընտան Մ Թրամալ,
վէ պաղը Էննլիլ մէմուրարք վէ
սէյեհանլար տարիլէր ֆախիլէտէ
հազըր պուլունարազ, պլլվարթա
Իլիթիֆաթը Շահաննէէն նաիլ օլ-
մուլլար տրը :

Սէլամդրդ ալայընտան սոնրա, ի-
րան սէֆիրի հազր. սուրէթի զայրի
րէսմիեէէ հուզուրլ հազրէթի Ռա-
տիշահէեէ գապուլ պուրուլմուշ
սուր :

—Վրոյ դու պոլլան տալ էի ի գէ-
րինէ, զապիլ ի եէ նազըլը նազըմ
պէ,) է ֆ. հազը. ալին մագէյնի
Հիւմանուճա ազլի թիէ, պազը ի-
րատաթը, տէնէ եէ ի ախու թէլադ-
դը ի թմիշ տիր :

— Այսպէս իսկ սէֆիրի բրէնս ալ
Բատուին Բատուինսքինին չէրէֆինէ
օլարադ, պու ադ չամ մագէյնի
Հիւ մանունտա պիր զինագէթի սէ-
նիէէ քէյիտէ պուրու լաճադը իջի-
տիլմիշ տիր :

— Պապ պէյ Հաղբէթլերինէ թէ
գաիւտ ժաաչը թախսիսի զընընա
իրատէի ունիւե չէրէֆթէալիւ
իտէլիք, Պապը Ալիե թէպլիզ գը
լընարդընը Մանիթէօր եաղընօր:

— Եվ օրատա բաժնոյ ֆինանս
եկնիւտէն թէրագդը ինքնակի՝ ալը
նան թէէկկրաֆլարտան անլաշըմագ
տա տըլ :

—Պոռնոսան պէտէլէ կիճէլէրի միւլ
 լոէրի վէ սաիրէ նազլ իտէճէ
 գտեղզ սանտալ վէ էմօալինին ֆէ
 նէրսիզ կէօրլալալիւ հալտէ, գօ
 սանտալլաբը լարաֆընտան տէր
 հալ տէրտէսիմ, օլունարաֆ, սա
 հիպլէրինին չէտիտէն տիւշաբը միւ
 ճազսիմ իտիլմէսի, մէրճիլնէ գա
 լարկիը օլմուշ տուր:

— Բուժէիլ իւէ Անաստուռ տէմիր
եօլու խաթթլարընը րապթ իթմէ
իւզլէ, էն ճէսիմ զըրհլլարըն տօ
զուճատան կէչէպիլմէլէրինէ միւ
սաիտ օլաճագ սուրէթտ տէնի
ալթընտան պիւր քէօբրիւ ինչսօ
զըմնընտա նափիա նէզարէթինէ իս
թիտա թագ ալմ իտիլտիկի իշտիլ
միշ տիր :

— Ինկիլթէրա սէֆիրի ճէնապ
ւերի իւն պիլլիքտէ Հէրէքէ ֆապ
րիգաի Հիւմուռուռուռ զիւարէթ
կիտէնէր միւսաննտա, թէշրիֆա
թը ումումիւն ճազրըր Մի.նիւ բա
չա հազը. զէ Մ. Վէնսան Գալաթ
ապիւի պըրուճմուչ տուր:

—Մատեն քէօմիւրիւ մուամէլա

Թե՛ բուսուժաններն և՛ միջին դասերը պետք է ընդգրկվեն զբաղմունքների մեջ, որոնք կարող են օգտակար լինել իրենց առողջությանը պահպանելու և առողջությանը վնասներ հասցնելուց պաշտպանվելու համար։

—Արմանիա սեփիրի ճէտրտի բը-
րէնս տը Բատօրին ճէնապլէրի, էօ-
նիւմիւղ ուէրի բաղար, իրթէսի կիւ-
նիւ էօյլէտէն սօնրա մէմուրիյնի
Օսմանիէնին վէ իրթէսի սալը կիւ-
նիւ Արմանիա թէպաասը միւլթէպէ-
րանընըն վիզիթալարընը գապուլ
իտէճէք աիր:

—Պապը Ալեե վերուստ խոհն մա-
լիմաթա նէզարէն, Կ. Տափտ
Թոմարէն՝ Ամերիգա մէմալիքլ միւն-
թէմիսը հիւքիմէթիխէն Տէրիսաա-
տէթ սէֆարէթիսէ խայիսին զըլըն-
մոյ տոր :

— Եվ վերջի ագչամ, տերունին ահ
7 քիլի պուլունան պիր սանտալը
ըլթըմլար գուժանխաթընը պիր
մուշ վաբորու, Ազապ-գաբուսու իլե
Ֆենէր արասընտա զարգ իտիպ,
տերհալ իմտատա եէթիլէրէք,
եէտի նէֆէր եօճուլարընտան ալ-
թըսը գուրթարըմը իսէ տէ, տի-
կէրի պուլունամամը տըր

— Ծրանսանըն Ազ տէնիզ տօնան-
մաւը՝ էֆրէնճի դեկտ. իպլիտա-
լարընտա Իզմիրտէ պէքլէնմէքտէ
տ/ր :

— Գանտըրմա. Գօնիա տէ՛վիր եօյու.

Մէսէլէսինին՝ Եաբընքի մէծ/իսի վիւ-
քէլատա դաթիին միւղաքէրէ օ-
լունաճաղդ իյիտիւմիյ տիր :

—Շարք տեմիր եօլլարներն պաշ
միւնֆէթիթի Մ. Բյուս, Շարք էքս-
բրէս գաթարներն յիւրաթներ ար-
թըրմաք իւզրէ թէճէմիւ իտեճէք
օլան դանիւրանտա գուժանիտա
իճրաի վէքեալէթ իթմէք իւզրէ,
եարլն սապա, Բարիսէ միւթէվէճ
ճիհէն շէհրիմիգոն հարէքէթ ի-
տեճէք տիր, Բիվահէթէ նէզարէն
Բարիստէն Տէրիսատէթէ օլան
եհուլուդք միւտէթի 10 սաաթ
էքսիթիթէք տիր:

— Զարգիւանէի ամիրէնին սան-
աղդ մէսուրը սապըդը Սարըաֆեան
Կեօրգ Էֆ. պրի խայրի Էմիլալը Է-
միրիեհեհի գիմմէթինէ կէշիրմիշ օյ-
տուղունտան, մուհաքէմէի արնին-
եշինին ինրասը զըմլնտա, Էվրա-
զը լազըմէսի Մալիեհ նէշարէթին-
տէն Շուրաի տէվլէթէ կէսնէրիւ-
միշ տիր։ (Սաառէթ)

—Տիւն Պէյօղլունտա Վէնէտիկ
սօգաղընտա Տիւգեան խանէտանը-
նըն միւթէսարըք օլտուղու վէ
ցունան թէպատընտան Թէնիքս
Հօլասըն միւսթէճիւր պուլունտուղու
Կրանտ Պրիթանիա օթէլինին օրթա
գամ չըմինէսինտէն արթէլ զուհուր
միւթ իսէ տէ, տէրհալ եարտը-
մա եթէ լիլիէրէք սէօնտիւրլիլմիւ չ
արիւր:

FOUR.

Եկվէլքի կիւն գօլէրատան վան-
տա 4 վէֆաթ վէ 4 միւսապ, վէ

Թրապիզոնտա 2 միւսայ վէ Էսկի
միւսապարտան 3 վէ ֆալթ , վուդ ու
պոլմուշ տուր :

[illegible]

Գօլէրահա տալիւ յալրնան թէ-
լէկրաֆ տրու :

Պեղբաւ 17 նոյ. Նոյ. 14 վէ 15
տէ Սէմէնտիբէտէ հիշ պիբ գօլէրա
վուգուպթը օլմաերպ, էնէպի եօլ-
նուլարըննն թապի օլուգլտըր գա-
րանթինա նոյ. 15տէն պէրու ֆէսի
իտիլմիշ վէ եալընըզ մուայէնէնի
թրպպիէնէ կպգա օլունմուշ տուր

ՀԱՐԻՊԷ

Մուսուլ վրիակեթիւնտէ Սալահէիեհէ
էմալը Սէնիեհ գօմիօիօնու աղա-
սընտան Գէորգ էֆ. էնսար տէվր ու
իւէֆթիլիւնտէ, 70 80 եալլարէնու
պիր Բիւրաիւն 4 իւ գըզ զէ 4
էրէք 8 չօճուղունու, ատէթա գա-
տըն կիպի մէմէ զէրէք պիւնի թ
տիւկիւնիւ կէօրմիւչ տիւր Գա-
տընլարըն էմպիւմէ էնսապընտա մէ
մէլէրի սիւտլէ տօլու օլտուղու կի-

պի, պու էրբէք Քիւրաիւն տախի
մէ մէլէրինի պիր դ աչընմա ալարադ,
չոճուդ լարա սիւտ վէրմէինճէ րա-
հաթ իտէմէզ իմիչ:

Մի Ժամից Դէտրգէֆ, քէյֆի-
եէթ: Տէրհասառեթէ իշար իթմիչ
օլմաղէ, պու զարիպ շահարն պու-
րաեա կ'օնտէրիսէսի մահէլիսն էմր
օլունմուչ տուր:

1. 1. 0. 5

Պոռ կիւնքի ներսոյ միգոտէ, Համ պուրկոտ մաարուՔ վալանթէն վէ շիրէքետար պանգապըն պիր իլանը կէօրիս լէքտէ տիր: Իշպուս իլան հագընտա գարիիին քիրարմըզըն նագը: րը տիդգաթընը տալէթ խտէզը, Մատտէ խուտուսի պիր թէշէպպիւս օլմա եղս: Կիւքիւն մէթին բուխասթ վէ թէշէ մինաթընը հաիդ պիր տէվէթ բիւսանգ օսուան տալիք տիր:

ԳԱՆԱԹԱ ՊՈՐՍԱՍՐ		
Գալաթա	7	նոյ.
Գ. ումուսի 6 նոյ. գար.	23	25
Գ. 7 աջևլ. տուպլը գ. ք.	23	26
Իւնիֆիւնէ գար.		
Սէրի A. Ա. Իսթիգրազ	53	10
« B. Բ.	34	10
« C. Գ. գ. ք.	24	00
Րուսլի չըմէտը ֆէրի	89	50
Ագչէ ֆայիզի	(6	
Րարօր	00	00
Հէվալէսիզ	00	00
ՊԱԶԳԱ ԱԳՍԻՈՆԱՐԸ		
Գրէտի Ժէնէրալ	8	(3
Իսթանպուլ պանգաւը	4	38
Սօսիէթէ Ժէնէրալ	5	10
Թրամպա	6	12 ¹
Սօսիէթէ Ժօթ թօման պանգաւը	4	20
ԱԳՁԷԼԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԸ		
Օսմ. լիրաք 100 զրուշտան	2.	Բր.
Պէհազ Միճիտիէ ֆարգը	106	02
Միթալիք	98	00
Պէշիք	101	00
Ալիթըզ	104	00
Ինկիլիլ լիրաք	110	22
Ֆիրաֆերգ ալթ ունու	88	36
Բօլ	90	05

Պինպաշը - Էվվէթ, ղաեէթ դըսգանճ տրր. հալպու քի մարքիզ էօզլըրսիլզ պիր գատըն օլտուղունտան, զէվճնին գըսգանճ օլմաեա հիչ պիր հագդ ու սէպէպի եօգ տուր:

— Պի՛նպաշը, էօնիւմիւղտէքի չարչէնպի՛ն կիւնիւ Մ. Քէ-
րիւպէնի մարքիդին խանէսինէ թագ տիմ իտէճէքսինիդ :

Բէիս, պու սրբատա, ֆէվզէլասէ կիւզէլ օլտուղունու պէեան իթտիկիմիզ ալթընճը շաիսը իրանէ իթտի, վէ պասաէհու,

— Մարբիզ, իբրև սենյեռնի պետու առւել գաւմըն օլան վն մատամ Մալասի իսմինտն պուլունան թախմինա օթուղ պնշ եաշլարընտա պիր գաառն իլն զիեատեսիրլն իւլֆէթ վն մինասիրպէթ իտիեօր, տէ՛րիյ ձի, աէաի:

— Զանն իտերիմ, հաթթա պաղը խուսուսի գապուլի-
նէթլէր էննասընտա չօդ տէֆա օ գատաընը մարըրիղին խանէ-
սինտէ ըասթ կէլմիյիմ տիր:

Րէիս, քերադրտլարը կէօզտէն կէշիւրէրէք ,

— Մատամ Մալաթի իշին, զեվճի պերհանթթ օլտուղու զեման աղաչդքմէշընպլի պիր գատըն իտի տիեօրլար, Լաքին պու քեաղըտլարըն միւնտէրիճաթընտան անլաչըտըղընա կէօրէ, մարքիղին պու խուսուստա ապա մալիմաթը օլմաերպ, մատամ Մալաթիի գատընլար իշինտէ էն նամուլուսու զանն իթմէրտէ տիր, Հաթթա իշթիեար տիւգ տը Շաթօ-Մայի՝ ֆէվգէլատէ սուրէթտէ պու գատընըն բէշինէ տիւշմիշ օլուպ, անընլա էվլէնմէք արղուսինտէ օլտուգտան պաշգա, սէրվէթինի թիւքէթմէնէ պաշլամըշ օյան եէկէնի գօնթ տը Շաթօ-Մայինին իղըարընա օլարագ, պա վասիեէթնամէ օ գատընը քէնտի վարթի ումումիսի թայելին իթմէկէ տէ թէրէտտիւտ իլլէմէեէճէք տիր, տէյի պէեան իթտի:

Բէիս՝ պու սէօզլէրի սէօլլէտիքտէն սօնրա, հէյպէթլի պիր
կէօսթէրիչի պուլունան պէշլինճի շէրիքէ տօղրու տէօնիւպ,

— Մատամ՝ Մարտիր՝ քենտինէ հէմ՝ մասլահաթկիւ-
զար, հէմտէ սուֆրածը պաշը օլմագ, ֆագաթ պաղը մահ-
ըհմ իլյէրնի տէ օնա կէօրտիւրմէք իւզրէ էմիլյէնէլի

— Սապահ խայր ֆիտիաս, տէտի :

ԻւշինճԻսու՝ լէխին չաղարնտա օլուպ, կէօղինն թէք
կիւղլւբ գօյմուշ, պըքզլարնը պիւբմիւշ, վէ գօլլարնա
մանշէթ թաղ մըշ՝ ալէսսէվլիյէ թէաթրօ սահնէլքրինտէ,
գօնսէրլէրտէ վէ պաղը սալօնլարտա կէօրիւլէն տէլիգանլը
լարտան իտի, Բէիս, պունա տա խիթապէն,

— Սապահ խալիբ պարօն, տէտի :

Տէօրալուծման թաղը ու դրեալութեան մեղաւմարտան ֆարքը օլուպ, խըզմէթքեար գընալութիւնտէ իտի իտէ տէ, ատի խըզմէթքեարլարտան օլմանըպ, էֆէնտիլէրինին էմնիյ- եէթիւնէ լաեըդ օլան վէ ամիլլէրինէ պազը քէրրէ նասիհաթ վէքէն, օրթա սիննի պիր քիմնէ օլմաըլլա, իճապընտա քեօյ մուգալէլաթ մուհարրիլիկի վէ սաիրէ կիպի խըզմէթ- լէրտէ պուլունտուրուպալիյի իտի:

Կէնճ ըէխիսն մէրգումն մաննատար թարգտա վերտիկի
սէլամտան, քէնտիսինն ֆէվգէլատն հիւրմէթ վէ ըիանէթ
խտիլմէքտն օլտուղու անյարտար:

Պէշինճի չախս՝ զարիպ պիր թասսվիրտէ դանէթ գուվվէթլի վէ պագուլու պիր իշթիեար օլուպ, սաչարը տար ալընը էօրթմէքտէ, կէօզլէրի աթէշ կիպի բարլամադտա, վէ էնի ռմիւզլարընա, գըսա վէ շիշմանճա վիճուտունա վէ գուվվէթլի էլլէրինէ պագըլըսա, կէօնսկէօն թալիմէրէ ալըշգօյտուղու անյաշյոր իտի:

Մերգումունն երկզինտե զարիպ եարե պերէլէր պուլունուպ, չիչէր խասթալըղը՞նտան մը, զաճ եաղընտան վէ պարո՞ւթտան մը, եօգսա տէհչէթլի պիր խասթալը՞գտան մը պու եարե պերէլէրին հասըլ օլտուդու մալիւմ օլմաերպ, կիեխտիկի էսվապ օլտուգճա միւքէմնէլ օլմաըլպա պերապէր, պու ատէմասպ սէվիլմէհէհէք պիր թապը ու հէյեթթի հաից իտի :

Խիւլասա, մէզքիւր ալթը քիշիտէն սօնու վէ ալթընճըսը,
ուզուն պոյուու, էսմէր րէնկլի վէ հէման զէյթին րէնկինտէ
օյուպ, պիր Հինտլի րաժաճըն պիր ինկիլիզ Գատըրնյա իւ-

